

ՄԵԶՄՈՒՄԻ

DIRECTION
DU JOURNAL
MEHMOUA-AHBAR
65 Grand'Rue de Péra 65

ԱԼ-ՊԱՆ

مجموعه اخبار

ك اوغلى تقسيم جاده سى ٦٥

20 poud

Դագէթաեան միութեան խորհուրդի խորհուրդի Ե. ԹՕԼԱՅԵԱՆԻ միջնորդութեամբ օրուստ — Խորհրդակցութեամբ Պէտրոպոլսի ձառնարկի քննարկութեամբ 65

ԱՍԻՍԵՆԵ 12 ՓԵՏՐՎԱՐ

ԱՊՐԵՐԱՐ, ԶԱՐԲԱՐԸ

Սէնտրալի Տէրիստանէն իջն	50 ղր.
Ապրիլ ալիք	25
Թաւրա իջն ալիքի լոստ	75

ՄԵԳԱԼԵԻ ՄԱՍՈՒՍԵ

Պիւթարափառն իշխանն տուրկուելու վէ քննադրուել, տիկէր թարափառն սոն վազարարն իյգա իթտիքէրի ֆէլաքէթէր երգիւնաւն շու էսնատէ ֆազիրիք վէ գարուրէթ հէր ճիւղէթաւ հիւքմիւնիւ շիտտէթ. լէ իճրա իթմէքտէ օլուուղու հալտէ, ալէմի ինսանիքէթաւ պուլունան էրպապը համիյ-էթին՝ միւհիւթաւն վէ պիշարէկեանա մուս-վէնէթէ եթիւթիւթէրի՝ պիւթիւն ճիւղանն շիւք ու մէմուսիւթիւնէն ալա օլմապտա տըրլար. կէրչի ինթիւնաւթ՝ օլ գաւտար շէտիտ վէ օլ գաւտար ալիւմ տիւր քի, նէ մէր-թէպէ հիւմէթ վէ մուսվէնէթէր իտիլսէ, երին մաթիւլսէ քեաֆի օլմաեաւաղը տէր-քեաթի իսէ տէ, պիւր տաւմաւաղը սու պիւլէ, շօք տէֆա սոն տէրէճէ սուսամըշ օլան պիւր քիւմսէ իշին հաեաթպախշ աւտ իտիլ-տիլի կիպի, շու էսնատէ իտիլէն մուսվէնէթ վէ ֆէտաքեարըզլար տալի հէր նէ մէր-թէպէտէ օլսա, երին միւհիւթաւն իշին պիւ-եիւք պիւր նիյմէթ, պիւեիւք պիւր լութֆ, վէ բէք շօք սէֆիւլէր իշին պիւր ինսանէթի իս-տա մաքամընտա աւտ օլունմաեա լաեղ տըր. իշպու վազիրիքի համիյէթ վէ ինսա-նիքէթէ իսէ, հէր միլէթ վէ մէգհէպէ մէն-սուպ օլան վէ հէր ճիւղստէն պուլունան է-լաւսըն իշթիրաք իթմէսի տէ, պաշաքաւա նա-զարը աիւքաթա ալունմաեա լաեղ օլուպ, ֆիլվազը նիշէ էնէպիւ էրքէք վէ գարուրէթ ու իշին վէ նիշէ կէնճ զըզլարըն, պազըլաւա իշին հէլլէրնտէ ճէմիյէթէր թէլքի իտիլսէ տիկէրիւթին պիւզպաթ ուզուն եօլուուղը մէթ վէ քիւլֆէթիւթիւթի կէօգէ ալարաք, ճիւլէրնի գաեըրմաք վէ գարուրէթ ու ֆալէթի թալաֆիք իշին աղ շօք իմաւա շիթապան օլմաք վէ կէօնալէօն վէսաթ իլ-իեանէթէր թօլաեղա, տաղըթմաք խըզմէ-թիւն տէրիւհտէ իլլէմէթիւթի, էվլէթ, պու-ճիւլէթ ինսանիքէթ, մէտէնիքէթ վէ տիեա-նէթ նօքթալարըյա էնգարը ամմէթի ճալիպ տիւր. Հազիրէթէն էկէր ինսան՝ քէնտի հէմ-ճիւլէթ, գարուրէթ վէ ֆազըր հալի զէմա-նընտա էլտէն կէլէն մուսվէնէթի իթմէք ի-սէ, ինսանիքէթին, մէտէնիքէթին վէ տիեա-նէթին պիւեիւքիւքիւք վէ ահքեամը ճէլիլէ-

սի նէրէտէ գալըր. Հիշ պիւր զէման վէ հիշ պիւր եէրտէ գարուրէթ, ֆազիրիք վէ կէօնա-կէօն ֆէլաքէթ էքսիք օլմապ. հիշ պիւր մէմ-լէքէթ վէ զէնիկին ֆարպ իտիլէն հիշ պիւր միլլէթ, քէնտիսիւթէ գարուր, ֆազիր վէ ֆէլաքէթէթալ օլմաեղընը իտտիա իտէմէք. նօքսան օլան էրպապը համիյէթ վէ ինսա-նիքէթ տիւր քի, էկէրչի հէր եէրտէ պիւր թազըմ ֆազլա իսրաֆաթ վէ զէֆք ու սէ-ֆա ուղըրուա իտիլէն մէսարիֆաթ կէօգ էօ-նիւնէ կէթիլիլի իսէ, ինսանիքէթ վազիրիք-լէրի գարընտընտա սալքի պիւթիւն պիւթիւն գալտաղը վէ ֆիթուրսուղ տուրուլմաեղնտան աօլաեը թէէսիւք իթմէմէք էլտէն կէլմէպ Շիւպէն եօք տուր քի, գարուրէթ վէ ֆա-զըրլըք՝ շիւթի հէր վազըթտան զիեալտէ տիւր, վէ պու հալէ գարըն թէտապիւրի միւհիւթէթէ ինթիւնա վար տըր, լաքին մէգքիւր վազի-ֆէլէրին սալի վազըթլար տալի աղ շօք իճրա իտիլմէթի՝ էհլի սէրվէթին քէսէսի-տէն պիւեիւք պիւր շէյ էքսիլմէթիւք, պիւքիւս իշպու ֆազիրիք սաեէսիւթէ բէք շօքլարըն եիւպիւ կիւլտիւրիւթիւք օլուր քի, իշթէ աւըլ ինսանիքէթին վէ մէգհէպէն ահքեամը տա պու տուր:

Միւհիւթաւն վէ պիշարէկեան հաքընտա թարաֆ թարաֆ կէօթէրիլէն աւարը ին-սանիքէթէ շէհրիւթիւք տէ իշթիրաք իտիլմէ-սի սիւքիւթիւք կէլիլմէք. Ազարեան վէ Պօ-նէթի, իքիսի տէ Գաթօլիք ճէմաթլարը ըուհանի ըիլիլի, քէպալիք միլլէթիւթի վէ Լաթին ըահիւք վէ ըահիլէթի, Փուգարաեը գաեըրմաք վէ թէսէլի իթմէք իշին, էլտէն կէլէնի տիւրիլ իթմէթօլար: Պիւր կիւն իսա-քէթ, Գաթմ-բաշա, տիկէր պիւր կիւն Պէյօղ-լու, Գալաթա, վէ եարըն իսթանպօլ վէ մա-հալը սալիք Փուգարաեընա էթ, էթմէք, ֆիլիւք, ֆասուլեա, քէօմիւր վէ սալիք թէվ-իտիեթօլար Պու հալ՝ միլլէթիւթիւքին հիւ-թաթ միւհիւթաւնի իշին նէ գաւտար պիւ-նիլմէթ վէ մուհիպի շիւքանիքէթ ի-շին մէգհէպիւք իշին տալի օ նիսպիլտէ ֆիլիւք իզլ ու շէրէֆ տիւր. Պիւնալէն ալէյ, հիւսսէմիքէ տիւլէն պիւր վազիրիքի շիւքանը՝ ինսանիքէթ վէ միլիքէթ նամընա իշթա իթմիլ օլմաք իւզրէ միւշար վէ միւ-մալիլէյիւթիւք շու խըզմէթի ֆէտաքեարաւն վէ ինսանիքէթ քեարանիլէրին ալէնէն օլնա իլէ, ումուլ էրպապը սէրվէթին տէ, աղ շօք պու վազիրիքի ինսանիքէթ իշթիրաք իլլէմէ-լէրին թէմէննի իտէրիլ:

ԻճթԱՐ.— Չըգան չարլէնպիւհ աղաւը ըրէթպ. Կ.Բաթրիք Ազարեան, վէ ճուսա իրթէսի աղաւը Ամեն. Բաթրիք Օրմանեան

հազարաթը մապէյնի Հիւմաեուստա իթթար-տա պուլունուպ, մազհարը իլթիֆաթը Շէհ-րիեարի օլմուշար տըր:

ՉիւթԱՐԻԹ.— Բիւթպ. Կ.Բաթրիք էֆ. հազըրէթլէրի, բազար կիւնիւ Պէշիքթաւա Յարուլիւն բաշա վէ Օրթաքէթի Միւքաթլ բաշա հազարաթընը զիեարէթ իլլէմիլէր տիւր:

ԻՉՏԻԼԱՃ.— Եազըրլըմըք վէճհիւ, բա-զար կիւնիւ Յիսուս ֆիլիշ Մայր եկեղեցիմիք-տէ, Թիֆլիզեան Միքայէլ էֆ. իլէ Օր. Լու-շիա Յօյաճեանըն ըէսմի իլտիվաճը իճրա ի-տիլիպ, ըէսմի մէգքիւրէ Արհ. Ասլանեան սէր-բիսգօթօս հազըրէթլէրի պէրաի հիւրմէթ ի-եալէթ իթմիլ, վէ տիկէր իւշ գաւազան իլէ պազը ըէհապիլն վէ Գալաթա, Ոսկեբերան վէ Օրթաքէթ, քիլիսէլէրի գալապեթլէրի հա-զըր պուլունուպ, վէ տալէթի օլարաք խալ-լի միւհիւթէթ վազիրեալար վէ զէվաթը սալ-րէ կէլիլէր տիւր:

Քիլիսէ կիւզէլմէ թէլքիւն իտիլմիլ, վէ ըէսմի տիւրն խիթամընտա տալէթիլէր սալմա չը-գարաք թէպիլքեաթ վազըն պուլունու, վէ հուզըրա իքրամլար իտիլիպ, պիւր միւստէթ սօնրա ճէմիլէթ տաղըմըշ տըր:

Շու սուրէթլէ Մայր եկեղեցիմիք քեամիլ վէ վազիրիքիւնա Լուսարապեաի օլան պիւր էմէքտարը միլլէթ հաքընտա կէօթէրիլէն ինթիրամ՝ մուհիպի մէմուսիքէթ օլուպ, պիւզէ տէ տէրճի թէնսիպ գըրընմըշ տըր:

ՏՐ. ՅԱԿՈԲ ԷՅ. ՄԱՐՄԱՐԵԱՆ.— Անա-սըլ Թրապիզօն միլլէթիմիք միւթէպէր ֆամիլ-եալարընտան օլուպ, մահլիլի մէրիսասաղ Մար-մարեան հիւրմ. Պօղոս Գեորգիապաթաւն պի-րատէրգատէսի պուլունան միւսալիլէյ Տր. Յակոբ էֆ. 8 սէնէ Պէյրուք տա Յիսուսեան-լարըն Լիսէպիւնտէ թահիլի իւլուլ իթտիք-տէն սօնրա, 2 սէնէ Բարիս Մէքթէպի Թըպ-պիլէսիլն տէվամ իլլէմիլ, վէ ալիսիլն պի-րինճի մէրթէպէտէ տիւրմապընը ալմապը իւ-զէրինէ, պիլզաթ Բարիս գարտիւնալը իլէ Կ-Բաթրիք ըրէթպ. Ազարեան էֆ. հազարաթը վէ զէվաթը սալիք թարաֆընտան մազհարը թէպիլքեաթ վէ ինթիրամաթ օլմուլ տուր: Միւսալիլէյ, Յրանսանըն հէր թարաֆընտա իճրա թէպապէթ հաքընը հալիք օլմալլէ, կէլէնտէ Պէսօն-Ալիլտէ պէլէտիմէ թէպապէ-թիլնէ թայիլն գըրընմըշ տըր:

Յակոբ էֆէնտի հէնուք 27 եալարընտա օլուպ, Բարիս կիպի պիւր շէհրին Մէքթէպի թըպպիլէսիլնտէ պիլիսիլիք տիւրմապընը ինրալ իլլէմիլ պիւեիւք պիւր էսէրը մու-վաֆիաքըյիլէթ, վէ պու իսէ, միլլէթէ շէրէֆ տիւլէք օլմապըյա, պուլունան տօլաեղ պիւր տալի քէնտիսիլնէ վէ էպէվիլնի իլէ միւշա-րիլէյ Գեորգիապաթա հազըրէթլէրինէթազ-տիմի թէպիլքեաթ իլլէրիլ:

ԿԻՐԻՑ ՄԵՍԵԼԷՍԻ

Գու մեռել հաղթանակ Սապահըն
հաղթողը պիտի պէտքերն իրաւասարարը:

Կիր վաղը թաւան պէտքերն Երուսաղէմ հիւ-
քիւմէթի, Կիրիւ հաղթանակի պազը
էֆըքարընը դուրսէն փրկէ կէթիւ-
մէք խեղալիլէ, պիրտէն պիրտէ մէքընը
ատաւա պիր տօնանմա կէօնաւորիլ վէ
պազը ֆէստաւորարն էլիլէ պիր արա-
լըք ատաւորն սաաիլիլի իսլալէ մու-
վաֆֆաք օլմուլ իսէ տէ, էվրօքա տիւէ-
լի մուազգամար, պիլիթթիֆաք մէք-
քիւր հիւքիւմէթին թէյէպպիւսիւնիւ
մէննէ միւքթէթիւր օլմուլլար, վէ պու
սուրէթլէ դուհուրի գապիլ օլման պիւ-
երիւք պիր մուհարէպէնին էօնիւնիւ
ալմըլլար տըր: Հանիատան ալման խա-
պէրէրէ կէօրէ, էվրօքա տօնանմալա-
րընըն գօմանտանլարը՝ Երուսաղէմ տօնան-
մասը գօմանտանընա, պիր կէօնա հա-
րէքէթի խաաիմանէտէ պուլունմամար-
նը մաքամը թէհտիտէ պէտան իթ-
միլլէր, վէ մէքընը տօնանմաւը մու-
հաաէրէ իլէ, հարէքէթ իտէմէք պիր
հալէ գօլմուլլար տըր: Ալմանիա տէվ-
լէթիլին թէքլիֆինէ կէօրէ տէ, Երու-
սաղ հիւքիւմէթին, Կիրիտէ եէնիտէն
դուրսէն ասքէրիէ կէօնաւորմէսին մէնն
իլին, Բիրէանըն էօնիւնտէ պիր մուհա-
սէրէ խաթթը թէհտիտէ իտիլէքէք տըր:

(Ինկիլթէրա՝ պու թէքլիֆէ մու-
վաֆֆաքաթ իթմէեիլ, ֆաքաթ պու-
նուսիա, Երուսաղէմ հարէքէթին թա-
վիլ իթմէեիլին տէ անլաթմըլ տըր:)

Իգտամտա տախի պէր վէճէի աթի
օգուսմուլ տուր:

Երուսաղէմ հիւքիւմէթի, պիւերիւք տէվ-
լէթլէրին նասիհաթլարընը տինլէմէտի-
կի իլին, պու մէսէլէ իւզէրինէ եէնի-
տէն իսթարաթտա պուլունմաւա իւ-
զում կէօրմէմիլլէր տըր: Պինապէրին
իլպու թէյէպպիւստէն նէյէթ իտէճէք
մուխաթարալարըն մէսուլիէթի՝ հիւ-
քիւմէթի մէքընը իւզէրինտէ գալա-
հաք տըր:

Տիկէր թիւրքէ գաղէթալար տախի՝
Երուսաղէմ հիւքիւմէթին հարէքէթի վա-
ղըսը իւզէրինէ պու մէալտէ պէնա-
լէր հաղմըլլար տըր:

— Երուսաղէմ Կիրիտ սուլարընտա
9 ինկիլիլ, 6 ֆրանսըզ, 1 ալմըրիալը,
պիր գալ իթալիան վէ ալման հարապէ-
ֆինէլէրի մէվճուտ օլուպ, տիկէր պազը
սէֆինէլէրին վիրտիլնէ տէ պէքլէն-
մէքտէ տըր: Միւթթէֆիդ տօնանմա-
նըն գօմանտանլըր՝ Ֆրանսըզ ամի-
րալը Բօթիէնէ իհալէ գըլլմըլ տըր:

Քեաֆֆէյի մուազգամ տէվլէթլէր՝
Երուսաղէմ հարէքէթին մուալիէթի իլէ,
պիւերիւք պիր մուհարէպէնին մէնի զու-
գուի իլին Շարքտա գալըլըքլըք գու-
հուրինին մէնինէ ֆէվգէլաւէ չալըլ-
մաքտա, վէ պու պապտէ Երուսաղէմ հիւ-
քիւմէթին, վէ Երուսաղէմ Կիրիտ սու-
լարընտա պուլունմաւ տօնանմասը գօ-

մանտանլա ասաքիլի պէրիլէտի գօ-
մանտանըն թէհտիտէտա պուլուն-
մաքտա տըրլար: Տիկէր թարաֆտան
քեաֆֆէի տէվլէթլէր իհթիւթէն թէ-
տարիքաթտա օլուպ, ճիւմէսին տէ
արգուսու՝ սուլը տմուսինին մուհա-
ֆապարտան իպարէթ օլտուղու, գա-
ղէթալարտա նիմ րէսմի վէ դալրի
րէսմի նէյրիւթաթլա պէտան իտիլիէօր:

— Երուսաղէմ տախի թէտարի-
քեաթտան կէրի տուրմէքա, պու քէր-
րէ Մաճարիսթանա 1200 աթ վէ 450
գաթըր սիքարըլ իթմիլ, Սիւննէտէ պու-
լունմա Երուսաղէմ վաթօրլարընա՝ Ագտէնի-
զէ տէօնմէք իւզրէ էմր վէրիլիլ, թա-
միր իլին Թուլօնա կիթմիլ օլման Սքէյիա
զըրհըսը Բիրէնէ տէօնմիւլ, ամիրալ
Սթամէլլօս՝ Երուսաղէմ տօնանմալընա գօ-
մանտան թալիլին իտիլմիլ, Պէրն ֆապ-
րիդալարընա 120,000 քիլօ պարուլթ վէ
սաիր էճգալ նարիէն սըմարլանմըլ, պա-
զը Երուսաղէմ գապիլթանը, սիւս հաթթըն
ալմաք իլին Պէլիդաւա կիթմիլ, վէ
Լիէթտէն 100,000 թիւֆէնք սաթթըն ա-
լընմըլ տըր:

— Երուսաղէմ եւալէթլէրին տէ վէ Մը-
թըր իլէ Շիգալիտա վէ մահալը սաիրէ-
տէ իեանէ թօրլանմաւա պալլամըլ Բի-
րէտէն 1500 գատար Երուսաղէմ ասքէրի
եօլա չըքարըլմըլ վէ վէլիլ ահտ պուլուն-
լարա՝ գրապիցանըն հուզուրընտա րէսմի
կէլիտ իճրա իթտիրմիլ տըր, (լաքին
տէվլէթլէրին թէյէպպիւսաթթընա կէօ-
րէ, պուլալըն կէրի չէվրիլմէսի մու-
գարընը պուլունմուլ տուր, նասըլքի
էրգաք կէօթիւրմէքտէ օլման Երուսաղէմ
վաթօրլարընը Կիրիտէ եանալմալարը՝
Ինկիլիլ գըրհըլլարը թարաֆթընտան մէն
իտիլմիլ տըր: Պիւքէյտէ պուլունմաւ
Երուսաղէմ կէնէլէրի՝ Աթիւսաւա ալտէթ
իթմիլլէր տըր: Չըքան բազար իրթէսի
կիւնիւ Աթիւսաւա իլիլէր, հիւքիւ-
մէթլէրինաւն կիլիլ պիր թէյէկրաֆնա-
մէ ալմըլլար տըր: Գալլըն՝ բրէնա տը
Կալտան մուհիմ պիր թէյէկրաֆնամէ
ալտըրը րիվաթէթ օլունուէօր, Վիէնա-
տա 2 զէնկիլ Երուսաղէմ, միւհթամիլ
իլին պիւ ֆր: Լօտարաւաթի Բալի պի-
րատէրլէր 300 վէ Վալիանօ պիրատէր-
լէր 200 ինկիլիլ լիւսը իեանէ կէօնա
տէրմիլլէր տըր:

— Բազար իրթէսի կիւնիւ քիւլիլէթլի
պիր ֆըրգա ասըլար Կիրտաւ վաղը Ագ-
րաթօր վէ Մալաքաւա թէքէլէրին վէ
Սու գալէսիլէ Թէրսանէ ճիւլարընա չիտ-
տէթլէ թէարրուլ կէօսիթըմէլէրի իւ-
զէրինէ, Թէրսանէ վէ սէֆալին Շահա-
նէտէն հէր իքի ճիհէթլէ մուգապէլէ
իտիլէրէ, պիր կէօնա վուգուաթմա մէյ-
տան վէրիլմէքսիլին ճիւլէսի թալար ի-
տիլաթլէրի կիլիլ, էճնէպիլ սէֆինէլէ-
րինտէն տախի Ագրաթօր իւզէրինտէքի
իտիլթիւսա ասըլարընա Հանիա ճիհէ-

թիւտէն թօր աթալտըր՝ ալման թէ-
լէկրաֆլարտան անալըլմըլ տըր:

— Երուսաղէմ հուտուտու իլէ հէմճիվար
պուլունմաւ մահէլլէրտէ մէվճուտ ասա-
քիլի Շահանէնէ իւզէթէն, Շէհիւր էմա-
նէթի, Սէլանիք, Մանաթըր, Գօսօվա,
Պրուսա, Թրապիզօն, Գաթթէմօնի, Ալտըն
վէ էնգարէ վիլաթլէրիլ իլմիտ սան-
հաղը ըտիլիլէրին սիւս հաթթընա ա-
լընմասը հաղթանակ իրաւէի Շահանէ
չէրէֆտաւըր պուլունմալարաք, պուլունմա-
տան պիւերիւք գըսմը ճէմ իլէ միւքէմ-
մէլէն սիւս հաթթընա ալմընմըլ, վէ պու
սուրէթլէ 6 ֆըրգա թէյէկրաֆլարտան
Մէքընը ֆըրգալարըն սիւսալի, թօր-
հու վէ սաիր սընթիլարը պալաքա տըր:

Վէսաթիլի նաքլիլէի ասքէրիէ նի-
գաւմամէսի մուհիլիլէն, հէր ալմըլիլ
նաքլիլէ չարէյէրին, մէքեաթ վէ սաիր-
րէնլէ միւքէմմէլէն հաղըր օլտուղու վէ
իքմալը թէտապիլէ ճիտտէն չալլըլ-
մաքտա պուլունմաւա մէքընը վիլա-
նէթլէրտէն Պապը Ալիէն բէյ տէր բէյ
կէլէն թէյէկրաֆլարտան անալըլմըլ տըր:

Բազար կիւնիլ ինաթէթ վէ Սաա-
տէթ վաթօրլարըլա պիր խալիլ ասքէր
կէօնտէրիլլէ, վէ պիր դալ նաքլիլէ
վաթօրլարը տա հարէքէթ ճէ հաղըր պու-
լունմուլլար տըր:

— Երուսաղէմ թարաֆթընտան Կիրի-
տէ տէնիլլէ վուգու պուլունմաւ թէհտիլլէ
մէնինէ մէմուր իտիլլէ Օսմանլը տօնանմա-
սը 3 ֆըրգաւա թաքսիմ իտիլլէ տըր: Իլ-
պու 3 ֆըրգանըն հէր պիր 20էր կիւն
ֆաւալ իլէ հարէքէթ իթմէք իւզրէ Թէր-
թիլ իտիլլէ օլուպ, պիրինի ֆըրգա՝ ֆէ-
րիգանը պահիլէտէն Հասան Բալի բալա-
տա վէ իքիւնիլ ֆըրգա՝ Էրքէնը հար-
պիլի պահիլէ րէիսի՝ եալէրանը Բատիլա-
հիտէն ֆէրիդ Ահմէտ Ֆալի բալաւա վէ
իւլիւնիլ ֆըրգա տախի տիկէր պիր միւք-
թէտիր գաթա իհալէ գըլլմաւա տըր:

Իլպու տօնանմաւըն մուհիլլէ հար-
պիլիլ նաքլիլէ վաթօրլարընա քեաթլիլ
իւլլէթլէրիլ, վէ լէվալիլմաթ սաիրէսի
տախի քէմալը կիլմի իլէ հաղըրլանմաքտա
պուլունմուլ տուր:

— Աթտէր Թօրթիտօսուէն թէքիւպլէ-
րի բազար կիւնիլ իճրա գըլլմըլ տըր: Բէ-
լէնկի Տէրեա Թօրթիտօսուէն լէվալիլմաթ
իքմալ իտիլլէք իւզրէ տըր: Իգիլ րէտիլ
ֆըրգաւ գօմանտանը Խալիլ բալա Սէլա-
նիլէ կէօնտէրիլլէ տըր: Իւլիւնիլ օրտու-
էֆրաւաւա թէվիլ օլունմաք իւզրէ Սէլա-
նիլէ պազը մուհիլլէ վէ լէվալիլմաթ իր-
սալ գըլլմըլ տըր: Օրտուլարըն Թըպպիլէ
հէյնէթլէրի իքմալ իտիլլէք իւզրէ իճապ
իտէն Թապիլ, ճէրթս վէ էճգալար մա-
հէլլէրինէ կէօնտէրիլլէք իւզրէ տըր:

— Պալէտէ գիթ օլունմա 6 ֆըրգաւ
թէյէկրա իտէն ասաքիլի րէտիլլէտէն Անա-
տուլտա սիւս հաթթընա ալման Թապուր-
լար իլին Կէլիպուլ՝ մէքէյի իճիլմա իթ-
թիլապ պուլունմուլ տուր, վէ իւլլու բէ-
տիլ թապուրլարըն իքմալը թէրթիլաթ

վէ թէճհիգաթընա նէգորէթէ վէ սէվգիճէ մէմուր պուրուլան սիւարի միւրալը Մէ հէմմէա պէյ՝ կէլիպուրուա կիթմի տիր. Հալէպ, Մարաշ վէ ճիվարարը գումանտա- նը միւշիւր էտէճմ բաշա՝ հուսուաւը Եոննա- նիէ գումանտանըղընա թայիւն պուրուլ- մալէ, պու կիւն եարն Տէրիսաաաթէթէ կէլէրէք. թալիմաթընը ալտըգաաան սոնրա հարէթէթ իտէճէք տիր:

Ասաքիրի վէ մուհիմաթը սէրիան նազլ իթմէք իւզըր Պապը սէրասթէրի իլէ Շարգ տէմիր Եօլլարը արաաընտա իճապ իտէն գարարար վէրիվմի, վէ պու սըրաաա պէշ պաթարեա թօրուէ կէսեաթիւմէսի տէ մու- գարէր պուլուէմուէ տուր:

Սէլանիքաթ թօրանմադտա օլան 3 իւն- ճիւ Փըրգա էթրաաը մուղգէր թիւֆէնքէ- րիլէ միւսէլլան տըր:

Պահրիէ նազըրը Հասան բաշա հազ- րէթլէրի էվվէլթի կիճէ սապահա գաաար տօնանմանըն իճալը թէճհիգաթըյա մէշ- զուլ օլուպ, իրթէսի սապահ իտարէի Մախ- սուսէի թէշըրֆիլէ, 20 գաաար ճէսիմ նազ- լիէ վաթօրլարընը հազըր օլմալարընը էմր իլլէմիլէր տիր: Պաաէհու թէրսանէի, հազուգարը, Փապրիգալարը վէ սալիլէի կէզէրէք, պուրալարտա կիճէ կիւնտիւզ իճա իտիլէն թէտարիքեաթ հազընտա աաիլի էվմաիլի լազըմէի վէրմիլէր տիր:

Տէնիգէ թէրթիպաթտան իիճի Փըրգա- նը թէճհիգաթը իճալ իտիվմի տիր: Պու Փըրգա՝ Համիաիլէ, Ազիգիլէ, Օրիսանիլ զըրհ- լուրըյա 10 գըթա թօրթիսո սէֆիլէսի- տէն միւրէքէպ տիր: Պրիիճի Փըրգանըն պահրիէ գումանտանը Հասան Բամի բաշա- նըն մուսալիի իսլաի բաշա՝ Չանազ գալէ- նէ կիտիպ, օրաաաթի թօրթիսո սէֆիլէլէ- րիի մուսայէնէ իտէճէք վէ պիլիիճի Փըր- գա իսթանպուլտան հարէթէթ իթաիքաթն սօնրա միւշարիլէյն իսլաի բաշա՝ մահէլլի մագսուտէ կիտէճէք տիր:

Եալէրանը Շահանէտէն ֆէրիգ Յաիգ բաշանըն գումանտաաը ալթընտա պուլուէնան Չիճի Փըրգանըն նօգսանլարընըն իճալիլէ կիճէ կիւնտիւզ շալլուրմագտա տըր:

Էլհաւըլ գարահա վէ տէնիգէ թէտա- րիքեաթը հարպիլէ ֆէվգէլտտէ օլուպ, հէր թարաֆտա աաթըրի ընթիլ ճէմի վէ իր- սալիլէ վէ Օսմանլը սէֆաիլի հարպիլէսի- նին թէճհիգաթըյա իթիլլալ իտիլմէքաթ օլուղու՝ զազէթալարըն ճիւմէի մալիւմա- թընտան աալալլուրմագտա տըր:

Էլհիւմէ Համիաիլէ, Ազիգիլէ, Օրիսանիլ վէ Ասարը թէվֆիլ զըրհլուրը, վէ Յէթի Պիւլէնտ, Ալլուլլան վէ Նէմի Շէվթէթ նամ հարպ սէֆիլէլէրի, Բէլիլիլ Տէրեա նամ թօրթիլ սէֆիլէսի, Պարիգ էֆշան, Աճալէր, Կիլիսոմ վէ տիկէր թօրթիլ սէֆի- լէլէրի թամիր վէ թէճհիգ զըրընը, վէ բօլալարըն իճա իտիլէրէք, միւքէմմէլի- նէթլէրի կէօրիւմիւշ տիր:

ՍՕՆ ԹԷԼԵԿՐԱՖ ԽԱՅԵՐԼԵՐԻ

Բարիս 22 միտըր.— Մ. Գօշէնին սիւա- լիտէն սօնրա Մէճիլի մէպուսան՝ խարիճիէ նազըրընըն բօլիթիգալ խարիճիէ հազըն- տաթի պէնանաթընը թասվիլ իլլէմիլ տիր: Մէլլէր պէնանաթ լուստան իպարէթ տիր:

Յրանաա սուլհ իսթէր, վէ պուլըն մուհա- Փաղաաը իշին էվրօրա իլէ պիլիլէալ էլտէն կէլէնի եաթաաադ տըր: Կիրիսին՝ էնէպի տէվլէթէր ճանիպիտէն իլլալը՝ օրանըն հալիի զաթէն թէլէմին իլլէմիլ տիր: (Ալ- գըլլար) Ամիրալ Բօթիլէտէն ալընան պիլ թէլէկրաֆտա, ամիրալարըն, Կիրիսին տա- յիմի գարընըղընըն նազարը տիգգաթա ալարազ, Եոննան տօնանմաաը վէ աաարիի չէրիլմէիլէնէ, միւնազաալարըն էօնիւնիւ ա- լամանաաաղարընը հիւքիւմէթլէրիէ պիլ- տիրտիլէրի իլլալ գըրընմը տըր:

Կիրիս.— Ինկիլիզ, ալման վէ բուս զըրհլուրը Կիրիս աալարընը թօրա թուլ- մուլլար տըր: Իթալիա վէ ֆրանսա զըրհ- լուրընըն միւտաթլէսիլէ իլլալու գալ- մամը տըր: Մէլլէր թօրա թուլմալըզ վազընը՝ աալարըն Ագրօթիլի վէ Հալէբա իւզէրիլէ իթաիլէրի հիւճու՝ զէմանընտա օլմուլ վէ 20 տաղըգա տէվմա իթմիլ տիր: Ասլուր Փիլար իթմիլէր տիր:

Աթիւս.— Գումանտանը՝ ճէնտի իւ- թարալըն տիլէնիլմէտիլի իշին Հալէբանըն տիլարընտաթի աալարըն թօրա թուլ- մուլլար տըր:

Խալիլ իրիսթիան թէլէթ օլտուղու գանն օլոււնուտը:

Խարիճիէ նազըրը՝ թօրա թէլէլիլէ գար- լը տէվլէթլէրի էլիլիլէրիէ բօթէսթօ իթ- միլ տիր: Օսմանլը սէֆիլի Ասըմ պէյին՝ Եոննան աաթըրիլին Կիրիստէն չըգալա- րընը, եօգսա միւնանէպաթըն գաթթ օլու- նաաաղընը պէնան իլլէտիլի թէլէմին իտի- լիտը:

Պէրիլի.— Իմէրաթօր Վիլհէլմ՝ տիլիլ- տէ պիլ քիւլիւք չիպան չըգարմըլ օլտուղու իշին օաաարնտան չըգաաթը:

Մէճիլի մէպուսանտա խարիճիէ նազըրը՝ Եոննանըն հարէթէթի սուլհը ումուլի իշին պիլ մուլաթաա օլտուղու, վէ տէվ- լէթլէրի, Թիւրքիաա գարար կէթիլմէի- րէք, Կիրիս մէսէլէսիլի սըրահա գօյմ-գ իշին մուլապէրէ իթաիլէրի պէնան իլ- լէմիլ տիր:

Պուլկար հիւքիւմէթի՝ Յրանաա Փապրի- գալարըն խալլը թօր սիլարըլ իթմիլ տիր:

— Եոննանըն սուլհ վաթթիլտէ 25000, լալին հարպ վաթթիլտէ 150000 տաթէրի օլ- տուղու, վէ եէնի ուսուլտէ իւշ զըրհլուր, էսկի ուսուլտէ 2 զըրհլուր, վէ զըրհ գարըլ օլտաաարազ պիլ հարպ սէֆիլէսի, վէ պիլ նազլիլէ վաթթու վէ 30-40 գըթա թօրթիլ սէֆիլէսի պուլուէնտուղու՝ զազէթալարըն ճիւմէի մալիւմաթընտան տըր:

— Սըրպիա գրալը՝ տէվալը հազըրէ իւ- զէրիլէ բիլնա Յէրտիլնաա իլէ իսթիլարէ իթմէք իւզըր եաթընտա Սօֆիաա կի- տէճէք տիր:

ԹԷՎ ԶԻՀԱԹ

Կիրիս վալիլիլի՝ Շուրաի տէվլէթ Միլ- լիլէ տալիլէսի ազաաընտան Յօթիտի պէյ լէֆ. հազրէթլէրիլէ, Տէրիսաաաթիլ բօլիս միւտիլիլի՝ Ժանտարմա միւքէթթիլի էտ- հէմ բաշահա՝ Շօթարմ վիլալէթի մէք- թուպնուղը՝ Գաթթէմօնի մէքթուպնուր

Սիւլէյման լէֆ. հազր.նէ. Գաթթէմօնի վի- լալէթի մէքթուպնուրը՝ Շօթարմ մէք- թուպնուր իլիաա Սամի էֆ. ել թէվֆիլ. Եոննան տէվլէթ թանդիմաթ տալիլէսի ա- զաաընտան ճապիտ պէյ էֆ. ել պալէա. Բէթրէսպուրկ Օսմանլը սէֆարէթի պաշ- քեաթիլի Պէհալէտիլն պէյ իլէ Պապը Ալի- տէ թէֆթիլ գօմիսիօնը ազաաընտան Չարեհ Տիլպէր էֆ. հազարաթընա ուլէա էվվէլի վէ սաաըրը էսպազ Սաիտ բաշանըն մախ- տուլը նամըզ պէյն սանիլէ միւթլմաթի իւթպէլէրի վէ Շէյխ իւլիսամ էֆ. հազ- րէթլէրիլէ մախտուլը Քէմալէտիլն էֆ. էֆ. հազրէթլէրիլէ Իսթանպուլ բալէսի թէվլիլ:

Մալիլէ նազըրը նազիֆ բաշա հազրէթ- լէրիլէ մուրասա իթիլիաա, իմամը էվվէ- լի հազրէթի Բաաիլաի Բաշիա էֆ. ել մու- րասա Օսմանի վէ Պուլկարիսթան գաթու- ճէթիլիտաաընըն զէվվէսիլէ Չնէի Շէֆ- գաթ Նիլանլարը իհսան:

— Թէֆթիլիլ աաթէրի գօմիսիօնը ըէիսի սանիլիլի՝ ազաաընտան միւլիլ Հիւսէյին Յէվլի բաշա հազրէթլէրիլէ թէֆթիլ, Կի- րիս ուսուլմաթ նէլարէթիլէ՝ միւքէթթի- ի սապըզը Շուրի էֆ. իւլիլն պուլուլ- մուլ տուր:

ՏԱԹԻԼԻՅԷ

Տիւն Ավսթրիա, Բուսանիա վէ Յիլմէնք սէֆիլիլի խարիճիլէ նազըրըյա կէօրիւշ- միւլիլ տիր:

— Թէլսիսաթըն աաթէրիլէ գօմիսիօնը ի- շին Սաթիսան սանաաղընտա 10 պիլ իրա թօրանըպ կէօնաթիլիլ տիր: Սաիլ մա- հէլլէրտէ աաիլի իեանէ ճէմիլէ տէվմա օ- լոււնուտը:

— Էվվէլի կիւն Եոննան սէֆիլիլ՝ Բուս- քաթրիլի գալմագաթընը զիեաթէթ իթմիլ տիր:

— Յրանաա սէֆարէթիլին Յիլլ վաթթը թամիր իշին հազուգա կիրմիլ տիր:

— Թէլսիսաթըն աաթէրիլէ իեանէ գօ- միսիօնընըն թօրաաղը իեանէ ազէսի- նին միգտարը 12,394,235 զրուշա պալիլ օլ- մուլ տուր:

— Թէֆթիլիլ աաթէրի գօմիսիօնը ըէիսի սանիլի Բամիլ Հազըր բաշա՝ պիլ վա- զըթտան պիլու խաաթա օլտուղու հալտէ, իւսկիւտաաա վազը գօնաղընտա վէֆաթ իթմիլ տիր: Միւլաթիլլէ՝ Էրգընմ վէ Տիարպէթի վալիլէրիլէսի վէ սան մու- հարէպտէ Անաաօլու օրտուսընըն սօլ գօլ գօմանտանըղընտա պուլոււմուլ տուր:

— Բէթիլին յուսկար հաալաթը 142,000 իրահա պալիլ օլմուլ տուր:

— Իսթանպուլ էմթաալ էնէպիլէ կէօմ- րիւկիւ մէմուրարընըն միգտարըլ, զալիլ- քեաթի օլտուղուտան, Գալաթա կէօմրիւ- կիւնաթի իսթանպուլ կէօմրիւկիւ մէմուր- լարընա 6 մէմուր իլալէ իտիլմիլ տիր:

— Յէրիգանը պահրիլէտէն Ուսա բաշա Լօնտաաաա շէրիլիլէ ալտէթ իթմիլ տիր:

— Փեաթիլար 1 տէն 75 գաաար շէրի- միլըն 342 թիլի վէֆաթ իթմիլ տիր:

— Էնգաթէտէն եազըլտըղընա կէօրէ, 104 եալընտա Ահմադ Յէրաա իսթիլալ պիլ Էր- մէնիւգաթիլիլ՝ 3 իւնիւ տէֆա օլտարազ 35 եալընտա պիլ գըզ իլէ էվլէնմիլ տիր: Եէնի կիւլէյի օլան նէվլիլանըն 5 էվլաա վէ 20 թօրնու վար իթմիլ, էն պիւլիւք օղլու 74 եալընտա իթմիլ:

— Ալալընտա, Սիլիլիլիսաաաա, Իւսկիւ պ- տէ վէ Կիւրիլէտէ սօն կիւլիլէտէ զէլլէլէ- լէր վուղու պուլմուլ տուր:

ԻՔԻ ՊԻՍՈՒՉԼԱՐ

Մապիկո՝ Ժիւլիէթի գապուէ իւն :

— Խապէր եօգ տուր, տէտի :

— Պանա տիեհէնք հիշ պիւր լէյիւնիդ եօ՞գ տուր :

— Խայր :

— Մ. Լինարըն նէրէտէ տիւր :

— Կիթտի. Մ. Լինարըն օլ գաատար շօգ իւլէրի վար տըր քի, եւլընը սիդին գըզընը իւն իշիւղալ իտէմէգ :

Ժիւլիէթ՝ պաշընը էեհպ օթէլէ տէօնտիւ : Լաքին մէզպուրէ հէր ագաւմ ֆապրիգանա կէլմէքտէ իտի իտէ տէ, թէէսսիւֆ օլուենուր քի, տաիմա այնի ճէվապը ալմագտա իտի : Վազաա տա Պէրթինին վէ Շարլօնուն իզլէրի հիշ պիւր թարաֆտա կէօրիւլ մէմիշ իտի :

Պիշարէ գատընըդազ՝ ալտըզը ճէվապար իւզէրինէ տիւշարը եէիս օլարագ, ուլգուսուենա զայպ իթտի, վէ կիճէլէրինի՝ աղլահարագ կէշիւմէէ պաշտուր : Ձէվալը՝ նա՛սըլ մէյնուն օլմասըն քի, մութլու օլմագիւզրէ իքէն, պիրտէն պիրէ էն ֆէնա իգթիրապաթ վէ եւլընըզըզ կիրտապընտա տիւշտիւ :

Իմտի պէջլէ պիր ֆէլաքէթ էանսընտա քիմէ՞ միւրաճաթ իտէպիլիր իտի : Հէր թարաֆտա գարշընտա միւմթինսիդիք չըգմագմագտա օլուպ, պիշարէ՝ Բարիս խայրաթխանէի ումու մի իտարէսինէ մէքթուպ եաղտը : Լիւ շէհիր էմանէթինէ միւրաճաթ իթտի, Մ. Լինարըն թէքար կէօրիւպ րէճա իյլէտի վէ գապըթանա տաիս իշի տնլաթտը : Շաքաթ հէր միւրաճաթը ֆայտէսիդ գալտըզընտան :

— Դըզըմը պիզգաթ արաեաճաղըմ, տի. մէքտէն պաշգա չարէսի գալմատը :

Էվվէթ, էն սօն բարասընա գաատար սարֆ իտէնէք, վէ հիշ բարասը գալմատըզընտա, կիտէնէկի եօլարըն պօեուենա, Պէրթինինէ թէտաիւֆ իտէնէ տէկին տիւլէնէնէք, հէր քէսի իթիւնվապ իտէնէք, վէ պէլէի գըզը՝ թէհարրիեաթ վէ թէտգիգաթտան գուրթուլմագ իւզրէ Պէլիգանա կիթմիշ տիր իշիթիմալինէ մէպնի, հուտուա պաշընա գաատար կիտէնէք իտի :

Էվվէթ, մէզպուրէ, իճապ իտէրսէ, եօրկուենուգտան վէ սաիւրէտէն էօլմէի կէօգէ ալարագ եիւրիւմէնէ գարար վէրտի, վէ վազըթ կէշիւմէքսիդին պու գարարընը մէվգըր իճրաեէ վաղ իյլէտի :

7

Ձէվալը գատընըդազ նէրէլէրի տրասըն. նէ՞ կիպի բլան թէրթիպ իթսին. հաթթա ագըն պաշընտա իշ կէօրմէսի, վէ պիր բլան գուրմասը տա միւմթին մի իտի : Խայր, բոսթ կէլա կիթմէսի իգթիգա իտէր իտի : չիւնքի եւլընըզ պաիթ վէ թէսաաիւֆ Պէրթինի քէնտի գարշընտա չըգարապիլիրլէր իտի :

Իմտի պիշարէ գաատըն՝ էօյլէ պիր շէտիտ գըշըն սօուգու ալթընտա պին տիւրիւ միւշքիւթ վէ գաշմէթլէրի գաթլանարագ, եաեա, Սէն Բըմինին ճիվար քէօյլէրինի տօլաշտը, վէ պու քէօյլէրի եալընըզ տօլաշմագ, էհալիլէրինի իսթիւնվապ իթմէք, խանլարա վէ տէօրթ եօլ ագըզլարընա կիրմէքլէ տէ գանաթ իթմէեիպ, ֆապրիգալարը, տէմիրխանէլէրի, իքէքխանէլէրի, հաթթա մատէլէրի տաիս տօլաշարագ, Լապիրթօլ ֆապրիգապընտա ալմըլ օլտուգու թարիֆ մուճիպինէ, հէր կիթտիկի եէրլէրտէ Պէրթինին վէ Շարլօնուն էլքեալընը անլաթմագտա իտի :

Քէնտի քէնտինէ, պու չօճուգլար ուղուն միւտտէթ թէայեիւշաիւզ գալմաեաճաղարընտան, եաշմագ իշին հէր հալտէ իշ արամըլ օլմալարընը սէօյլէմէքտէ իտի իտէ տէ, պու պապտէ եանլընթօրտու : չիւնքի մէրգուլար, հիշ տէյլլ իտէ օ ճիվարլարտա չալըշմաեքպ, մէմէքէթի թէրք իթմիշ իտիլէր : Պուենունա պէրապէր մէզպուրէ մէյնուն օլմաեօրտու :

Լիւթ, Մօպէօթէ գաատար հէր թարաֆտա տօլաշարագտան սօնրա, Սէն-Բըմինէ ալտէթ իյլէտի : Գարիեէտէ, եա ֆապրիգա տաա հէր հալտէ խաեըրը պիր խապէր ալաճաղընը իւմիտ իտիեօրտու : Հալպու քի օրտաա գաթէն մէզպուրէնին հիքեաեէսի ունուտուլմուշ իտի :

Իմտի մէրգուլէ իշին Պէլիգանա կիթմէք թէտպիրինտէն պաշգա չարէ գալմըլ օլմաեքպ, քէնտի քէնտինէ :

— Էվվէթ, տահա գիեատէ րահաթ օլմագ իշին օրաեա կէշմիշ օլտուգլարընա էմինիմ : Վազըթ կէշիւմէէ կէլմէգ, տէտի : Պէլիգանըն հուտուտու օրտաան չօգ ուզագ օլմատըզընտան, պիշարէ գատընըդազ՝ գալպի հէեէնա վէ իզտիրապ իշինտէ օլարագ, Պօմօնտան Շիմաեա գաատար մէվճուտ օլան քէօյ վէ քէօյճիկէլէրէ ուղրատը, վէ պէլէի մէքըիւր չօճուգլար՝ քէնտիլէրինէ էմին պիր մահէլլ պուլմագ իւզրէ էն խալի պիր եէրէ չէքիւմիշլէր տիր գանշըյլա, հիշ պիր քէօշէ վէ հիշ պիր չիթթիք պրագմաեքպ կիրտի իտէ տէ, հիշ պիր թարաֆտա մուվաֆֆադըյեթ էսէրի պուլաճալտը :

(Տեղադր)

ԳԱԼԱԹԱ ՊՈՐՍԱՍԸ

Table with 2 columns: Item description and Price. Includes items like Գօնսօլտ ագաւմ գալաւտը, Երմէնտըֆէր պու սապան, Գանգ Թիթօման, etc.

Table with 2 columns: Item description and Price. Includes items like Լօնտար իւզէրինէ, Բարիս.

ԱԳՉԷ ՖԻԵԱԹԸ

Table with 2 columns: Item description and Price. Includes items like Մէճիտի, Պէլիք, Մէթալիկ, etc.

ՊԱՆԳ ԷՍԲԵՐԻԱԼ ՅԹԹՕՄԱՆԸՆ

ԱՆՍՆԻՄ ՇԻՐՔԷԹԻ

Սէրմաեէսի 10,000,000 լիւա տըլ :

Մէրքէզի իտարէսի Գալաթատա ուր :

Իսթանպուլտա, Համիտէ ճատտէսինտէ Թօմսօն խանընտա, վէ Պէյօղլունտա Տօգրու եօլտա 190) նումէրօլու տաիլէտէ պիրէր չիւպէսի վար տըր :

Լօնտար վէ Բարիստէ պիրէր իտարէխանէսի մէվճուտ տըր :

(Շիւպէլէր)

Table with 4 columns: Item description, Price, Item description, Price. Includes items like Անլալիա, Ատանա, Այտըն, Հալէպ, etc.

Պանգը Օսմանիէ թահվիլաթ վէ եա պուենա միւմաալլ Էվրագ տէրօգլէթօ խտիմէսի մուգապիլինտէ, գաթի վէտա իւլ վէ եահիսապը ճարի իւզրէ ագշէ իգրազ, վէ կէրէք մէմալիքի Շահանէ վէ կիւնէք մէմալիքի էճնէպիէ իշին չէք վէ բօլիշա մուսնէլաթը իճրա օլուենուգու կիպի, գիգըյմէթ էէեա վէ սէնէա տաիս հըֆզ խտիլէր, վէ հիստալը ճարի աշըլլըր :

Պուենտան պաշգա մէմալիքի Շահանէ վէ մէմալիքի էճնէպիլտէ գուրօնլար պէտէլիւնին իսթիֆաթ սէնէտէլլ թէլտիեաթը, վէ մէսքիւքեաթ ախզ ու իթասը իլէ պօրսաեա աիտ մուսնէլաթ տաիս տէրիւհտէ օլուենուր :

Պանգը Օսմանի՝ գաթի գաալ իւլ վէ ֆաիդ մուգապիլինտէ ագշէ գապուլ խտէր : Պու վատէ պիր սէնէլիք օլուր իտէ, ֆաիդիւնին միգտարը եիւզտէ 2 պշ, 3 պլըլէ օլուր իտէ, ֆաիդ եիւզտէ 4 պշ, վէ 3 պլըլէ օլուր իտէ, ֆաիդ 100)աէ 1 րատտէսինտէ պուլուենուր :

Պանգը Օսմանինին իսթանգօլ իտարէխանէսի, պալէտտէ պէեան օլուենա մուսմէլաթտան պաշգա, էմիթաաի թիւճարիէ իւզէրինէ ագշէ իգրազ իյլէտիկի կիպի, տէթօգլէթօ հալինտէ էէեաի թիւճարիէ տաիլիգապուլ խտէր : Պէյօղլունտաքի չիւ պէսի տախի՝ էմիթաաի թիւճարիէ միւմթինա օլմալըզրէ, եօգարըտա զիքը օլուենա պիլիլալիէ մուսմէլաթը իյֆա վէ պուենտան պաշգա Բուսմէլի չըմէսաթէր թահվիլաթը իւլ Էլի տը Բարի, Բանաճա վէ սաիլ իգրաթիլի թահվիլաթ տաիլի ախզ ու իթա մուսմէլաթը նը իճրա իյլէր :

Իսթանպուլ իտարէխանէսի վէ Պէյօղլուն չիւպէի՝ Բուսմէլի չըմէսաթէր թահվիլաթը բրօմէպէրի տաիլի ֆիրուսթ վէ 30 վրաեա գաատար օլմագ իւզրէ եիւզտէ 3 պիդ մուգապիլինտէ հիսապը ճարի իւլէ ագշէ գապուլ խտէրլէր :